

34. — «Աւրէնք աստուածադիրք ի ձեռն Մովսիսի յԵլից զբոց» (Էջ 148ա - 148բ):

35. — «Վասն ծննդեան Փրկչին» (Էջ 149ա - 155ա):

36. — «Վասն մտաց շարժման» (Էջ 155ա - 157բ):

37. — «Յաղագս խնդութեան» (Էջ 157բ - 160բ):

38. — «Հարցումն Յօրնադի և պատասխանի Մովսիսի և Հայոց փիլիսոփայի» (Էջ 161ա - 165ա):

39. — «Յաղագս հաւատոյ բան» (Էջ 165ա - 171բ):

40. — «Աւակս բարութեան» (Էջ 171բ - 172բ):

41. — «Բացայայտութիւն համաձայն աստուածաբանութեան հոգելից հարցն սրբոց ըստ առաքելասահման աւանդիցն Եկեղեցոյ Քրիստոսի հանդերձ հաւատաբանութեամբ ճշմարիտ ուղղափառ գաւանութեան Հայաստանիայց, սահցեալ Սրբոյ վարդապետին Սահակավ[յ] Կաթողիկոսի և մեծի թարգմանչի՝ Ընդդէմ երկարնակացն նեստորականացն» (Էջ 173ա - 313բ):

42. — [«Աւակս գաւառաց»], համառոտ (Էջ 314ա). Հմմատ. № 4:

43. — «... կամաւք եկեալ» (Էջ 314ա - 315բ):

44. — «Ներսիսի՛ Տարաւնացւոյ արքեպիսկոպոսի» (Էջ 315բ - 316բ):

45. — «Յաղագս Սրբոյն Գրիգորի» (Էջ 317ա - 329ա):

ՊՐՈՑ. - ԴՈԿՏ. Լ. Մ. ՄԵԼՔԻՉԵԹ - ԲԵԿ
(Մնացեալը յաջորդիւ)



ԽՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

Ս. Է. ՈՒԱՅՅԵՔԸՐ



ՑԽԱՐՔԻՑՑԻՐ ՑԽԵՎԵՐԻ Մասին
Եւ

Փառեար Անունոյ Գոյութեան

ԳԼՈՒԽ Գ.

ՆՈՐ ՊՆԱՏՏՈՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՊԱՏՃԱՌԱԾ. ՎՆԱՍԸ

Այսուհանդերձ, հազար տարիներու ընթացքին, Գ. գարէն մինչեւ ԺԿ. գար, զատագովութեան ստոյիկեան տիպը հինգաւ։ Այժմ պէտք է վնասուել այս երեւոյթին պատճառը։

Եկեղեցւոյ յորդումը գետնափորներէն գուրմ մլեց քրիստոնէութիւնը աւելի սեղմ յարաբրութեան մը Յունա - Հռոմէական աշխարհի փիլիսոփայութեան նետ, որ, այդ ժամանակ, կը կըէր խոր յեղաշրջում մը։ Ստոյիկութիւնը դարձեցաւ ըլլալէ կենսունակ ոյժ մը Բ. գարու վերջաւորութեան եւ փոխարինուեցաւ Նոր-Պղատոնականութեամք։ Գ. գարու ընթացքին, այս վերջինը տիրեց առանց լուրջ մրցորդի մինչեւ հեթանոսական դասականութեան վերջը։

Պատուելով հանդերձ Պղատոնը իրեւ գիրագոյն ուսուցիչը, Նոր - Պղատոնականները ամբողջացուցին անոր ուսուցումները որդեգրելով ինչ որ նկատեցին արժէքաւոր Արիստոտէլի եւ մասամբ Ստոյիկեան ուսուցումէն, համադրելով միացեալ դրութեան մը տակ ինչ որ կար լաւագոյն՝ յունական մոտածման մէջ. եւ այս բոլորը կը մատուցանէին մարդկութեան արեւելեան խոր-

հըրդապաշտ կրօններու ողիով՝ իրեն փըր-
կութեան աւետիս մը՝ բոլոր հոգիներուն:

Ս.յո Նոր - Պղատոնականութիւնը ամե-
նէն տրամաբանական եւ յառակ կերպով
բանաձեւուած է իր վերջին ներկայացու-
ցիէ Աթէնքի մէջ ե., զարուն վարդապե-
տող Պրոկլի գրուածքներուն մէջ։ Պրոկլ,
որ իր ժամանակի ամենէն բարձր մաթեմա-
տիկոսն էր, Նոր - Պղատոնականութեան
վարդապետութիւնները դասաւորեց երկու
հարիւր տասնմէկ նախադասութիւններու
շարքի մը մէջ, փաստուած Եւկղիուսի եր-
կրաչափութեան հաւաքարանական կերպով։
Հակառակ էապէս միստիկ եւ մի քանի մութ
մնացած կէտերուն, կարելի է ըսել թէ
որեւէ կրօնը չէ ներկայացուած այսքան
յատակութեամբ։

Ստորիկութեանէ Նոր - Պղատոնականու-
թիւն անցըը կարենոր հնետեւանիքներ ունե-
ցաւ մասնաւորաբար ընարանական աստ-
ուածարանութեան վրայ։ Ստորիկեանները,
որեւէ զպրոցէ աւելի, ճանչցած էին օրէնքի
տիրապետութիւնը բնութեան վրայ եւ մնէ
կարեւորութիւնը ընծայած էին գիտական
հնետազոտութեան։ Մինչդու ընդհակառակը՝
Նոր - Պղատոնականութեան համար, նիւ-
թեական աշխարհը ամենէն ցած եւ վատ աս-
տիճանն էր չակներու դասաւորման մէջ
եւ նիւթը՝ պատճառը եւ մարմնացումը չա-
րին։ Ասոնց մեծագոյն ուսուցիչը՝ Պղոտին
— ըստ իրեն աշակերտ՝ Պրփիւրի տեղե-
կութեան — կը խանէր մարմին ունենա-
լուն համար։ Ան չափով որ ուշադրութիւն
կ ընէին բնական գիտութեանց, անոնք կը
հնետեէին Արխստուտէլի։ Բայց անոնց փի-
լիստուական գերերկային դրութիւնը,
ուր ոչ մէկ պատմական դէպէ կրնար ի-
մասս ստանալ, կ'արհամարնէր փորձա-
ռական ծանօթութիւնը եւ ամբողջ ուշա-
դրութիւնը կը կեղորնացնէր միակին վրայ,
գերազոյն եւ գեր-էական սկզբունք, եւ
անոր բջիւմներուն վրայ։ Հնետեաբար,
այս դրութիւնը մանուան կը դատապար-
տէր մաթեմատիկան, զրկելով զայն ամէն
յարաբերութեանէ փորձառական գիտութեան
հնետ եւ կը ստեղծէր մտաւորական մթնո-
լուրտ մը, ուր ամէն գիտական հնետազո-
տութիւն լրուած էր։ Հակառակ այս ըոլո-
րին, Նոր - Պղատոնականութիւնը միշտ ալ

զօրաւոր զրաւութիւն մը պահած է որոշ
միտքերու համար։ զոնուեցան, նոյնիսկ
արդի ժամանակներու մէջ, փիլիսոփաներ,
որոնք հրաժարեցան քրիստոնէական հա-
ւատուքն, որու մէջ զաստիարակուած էին,
եւ այս՝ ի նպաստ Նոր - Պղատոնականու-
թեան։ Սակայն, առաջին դարերու ընթաց-
քին, Պղոտինի եւ Պրոկլի փիլիսոփայու-
թիւնը չեղաւ երգեք վասնզաւոր թշնամի
մը քրիստոնէութեան, որ, հիմնուած պատ-
մական յայտնութեան մը վրայ, նոյնքան
հրապոյր ունէր փիլիսոփային որքան հա-
սարակ մարդուն համար եւ աւելին անհուն
առաւելութիւնը ունէր ներկայացնելու աշ-
խարհի չափանշով հսկայ կազմակերպու-
թիւն մը, անդամակցութեան յստակ պայ-
մաններով։

Մինչդեռ, արտաքինէն դատելով քրիս-
տոնէութեան յաղթանակը կատարեալ էր,
սակայն մտածողութեան աւելի նուրբ մար-
զին մէջ՝ յաղթութիւնը ամբողչական էլլը
ընաւ։ Նոր - Պղատոնականութիւնը խոշոր
ազդեցութիւն գործեց քրիստոնէական փի-
լիսոփայութեան զարգացման վրայ եւ մաս-
նաւորաբար փորձառական գիտութիւննե-
րու հանդէպ քրիստոնէութեան ունեցած
զիրքաւորումին վրայ։ Եւ այս եղաւ երկու
ծեւերով։

Նախ՝ Ա. Օգոստինոսի ազդեցութիւնը,
որ «Խոստվանուրիինքն» եւ «Քալու Ասոււ-
ծոյ» գիրեբերուն մէջ խոստվանած է Պղո-
տինի գրուածքներուն իրեն թերած օգնու-
թիւնը՝ իր հոգեկան տագնապի ամենէն
սուր վայրկանին։ անոնցմէ քաղած էր
համզումը, զոր պիտի փոխանցէր յազոր-
դող սերունդներուն, թէ ծանօթութեան
միակ փափաքելի ծեւը Աստուծոյ եւ Հոգիի
գիտութիւնն է եւ թէ որեւէ օգուտ կայ
ընութեան հնետազոտութեան։

Երկրորդ պարագան կապուած է քրիս-
տոնէական մտածողութեան ամենէն նշա-
նաւոր գլաւին հնետ։ Զ. գարու սկիզբը,
Պրոկլի անանուն հիացող մը զրեց մի քանի
հատորներ եւ վերագրեց զանոնք Պօլոս Ա-
ռաքեալի դարձի թերած Սթենացի՝ Դիոնի-
սիոս Արխապացացի հեղինակութեան, հա-
տցըներ որոնք կը պարունակին չապէս
Նոր - Պղատոնական փիլիսոփայութիւն մը,
ներկուած քրիստոնէական եղաբարանութեան

մը խաւով։ Այս մաքաննենդութիւնը յաջողացած եւ գրութիւնները ճանշու եցան բոլորն ալ իրեւ կաւերական։ Գրեթէ անմիջապէս թարգմանուեցան Ասորերէնի, ապա՝ Լատիններէնի, իրաւանացի համայնագէտ ժան Արքոթ Օրիֆնին ծնու քով, Թ. գարուն, որմէ վիրջ լաւ ճանչցուեցան Արեւուտքի մէջ։ Ս. Թովմաս մօտէն ուսումնափառած է զանոնք անպայման։ Թէեւ ենդինակին անվան ըլլալը ծանօթ եղաւ վաղուց, սակայն գիրքերուն ներքին արժէքը վիրեց զանոնք արհամարհանքէ։ Եւ, մեր գարուն, յայտնի Քուէյզըր գիտնական մը, միսթիսկմ մասին գրուած ուսումնափառութեան մը մէջ, կեղծ-Դիոնսիսոսի նուիրած է համակրութեամբ լցուն զլուխ մը եւ ընտրուած տեղ մը քրիստոնեայ միսթիկներու շարքին։

ԳԼՈՒԽ Դ.

Ս. ԱՆՍԵԼՄԻ ԷՇԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԸ

Նոր - Պատառնական գաղափարներու թափանցումը քրիստոնէական հայկացողութենէն ներս կարեւոր նետեանիներ ունեցաւ քրիստոնեայ մտածողներու կեցուածքին վրայ բնաբանական փիլիսոփայութեան հանդէաւ։ Ամբողջ հազար տարիներ, Պղոտին մինչեւ Արիստոտէլականութեան վերագրաբնումը, Մեծն Պետրոսի եւ Ս. Թովմայի ժամանակ, արհամարհուեցաւ Աստուծոյ փնտուտուքը՝ ընտրթեան յայտնաբերումին միջոցաւ, ի նպաստ աստուածաբանութեան հասցուղ այլ միջոցներու, եւ փորձառական զիտութիւնը թիւ ուշադրութեան առարկայ եղաւ։ Միջին դարու սկիզբը, զուտ հայեցողութեամբ, Աստուծոյ գոյութիւնը փաստութիւնը ամենէն հոչակաւոր փորձը եղաւ, Անսելմի փորձը, ծանօթ առ հասարակ էաբանական Փաստ անունով։ Այս փաստարկութիւնը յի զիմեր բնաւ ընութեան արտաքին կարգաւորութեան, մէկ խօսքով, փաստարկութիւնը կ'ըսէ թէ — ինչպէս Պղատոն ցոյց տուած էք Գաղափարներու իր փարզապիտութեան մէջ — բացարձակ ճմարտութեան, բացարձակ բարութեան, բացարձակ արդարութեան եւայն իմացքները միտքին ստեղծումները չեն միայն, այլ ունին իրենց յատուկ իրա-

կանութիւն մը, որ հիմք կր կազմէ ամենէն ընդհանուր նախադասութիւններուն, որպէս թէ անոնք ըլլային «նուևն» ներ, որոնց երեւոյթները — Ֆենոմենը — ըլլային անհատ էակները։ Այս իմացքները պէտք է վերագրուին էակի մը որ մարմնացնէր զանոնք, էակ մը որ ըլլար Գաղափարներուն, ինչ որ Գաղափարներն են երեւոյթներուն, էակ մը «այնպէս՝ որ կարելի չըլլայ աւելի կատարեալը մտածել»։ Յաճախ առարկուած է որ Ս. Անսելմ կ'անցնի, առանց անհրաժեշտ արդարացումին, էակի ամենակատարեալ իմացքէն՝ անոր գոյութեան հաստատումին եւ թէ իմացքին եւ գոյութեան միջու վիճը անանցանելի է։ Այսպէս՝ կարելի է իմացքը ունենալ մարմիկ մը որ կը շարժի երկվայրիկանը ՅՆ միջիար սանթիմէն աւելի արագ եւ սակայն այդպիսի արագութիւն մը գոյութիւն չի կրնար ունենալ տիեզերքի մէջ որեւէ տեղ։ Ուրիշ առարկութիւն մը եւս կայ թէ «այնպիսի էակ մը՝ որմէ աւելի կատարեալը կարելի չըլլայ մտածել» նախադասութիւնը տարօրինակ կերպով կը յիշեցնէ ուրիշ նախադասութիւն մը թէ՝ «թիւ մը՝ որմէ աւելի մեծը կարելի չըլլայ մտածել»։ Նախադասութիւն մը, որ չի համապատասխանիր որեւէ գոյութիւն ունեցող իրականութեան։ Այսուհանդերձ, մարդ կը վարանի դատապարտել փաստարկութիւն մը, որ, թէեւ մերժուած Ս. Թովմայի կողմէ, սկզբունքով հաստատուած է Տէքարթի, Նիւթոնի, Լայպինի եւ Հէկրի կողմէ։

Խրզ. ՇԱՀԵ ՎԱՐԴԱՊԵՏ

(Շարունակելի՝ 2)

